

## ՀԱՅԿԱԶ ԹՈՒՐԵԱՆ

(ՀԱՏՈՒԱԾ ԱՆՏԻՊ ՎԵՊԵ ՄԸ)

Հայկազ Թուրեան, օգտուելով Բարեկենդանի առիթէն, ոռու լուսանկարչատան մը մէջ, հրոսապետի մը պէս զգեստաւորուած, լուսանկարուած էր, քանի մը դիրքով։ Փափախ, կաշիէ բաճկոնակ, փամփշտակալներ, հրացան, . դաշոյն, ատրճանակ, սեւ տարատ, մոյկեր։ Լուսանկարիչին յանձնարարած էր աւելցնել նրաւարու պեխեր։ Առաջին դիրքը՝ ուազմաշունչ ճառ մը կոսած ատեն։ Երկրորդ դիրքը՝ կոթնած ժայռի։ Երրորդ դիրքը՝ նստած ժայռի վրայ։

Շատ կը փափաքէր ունենալ չորրորդ լուսանկար մըն ալ, իրրեւ ձիաւոր։ Կարելի չէր, սակայն, ձի մը ճարել եւ լուսանկարիչին աշխատանոցը բարձրացնել։ Ապսոլրած էր բոլորէն վեցական օրինակ։ Ամէնէն յաջողածն էր ժայռի մը կոթնածը։ Մեծանկարել եւ շրջանակել տուաւ այդ պատկերը ու կախեց քաջ Անդրանիկին քով, իր սենեակին պատէն։

Լուսանկարիչը հարցուցած էր։

— Դերասա՞ն էք։ = Ո՞չ։ — Պարո՞ղ։ = Ո՞չ։ — Երդի՞չ։ = Ո՞չ։ — Նախկին սպա՞յ։ = Ո՞չ։ — Բարեկենդանի առթիւ քմա՞յք։ = Ո՞չ։  
Լուսանկարիչին զէմքին վրայ հարցական նշանը մնացած էր, բաւական երկար։ Վերջը լուծած էր հանելովկը, ըսելով։

— Անպատճառ բախտախնդիրին մէկն է։ Ո՞վ գիտէ ի՞նչ խաղեր պիտի խաղայ մարդոց գլխուն, այդ լուսանկարներով։ Ահա թէ ինչո՞ւ ինձմէ խնդրեց որ խանութիս կնիքը չղարնեմ պատկերներուն վրայ։

Հայկազի երազանքին մէկ պատկերը, կերպով մը, փոխուած էր երականութեան։ Կարեւորը այդ էր։

Հայկազ կը դիտէր իր մեծանկարը ու մերթ կը ճեմէր սենեակին մէջ, զինուորականի մը նման։ Ու նստած, ընկողմանած ու մանաւանդ պառկած, կը յանձնէր ինքզինքը մեծ երազանքին, որուն մէջ ինք պետ մըն էր, դիւցազն, գուպարներու մէջ։ Հայրենիքը պատարգով ազատապարային հերոս։ Շինած էր երեւակայական քարտէս մը, մեծատարած, որուն առջեւ, երթեմն, կը նստէր ու կը ծխէր, ժամերով։ Քարտէսը ծնած էր շաբաթներու յամառ ու հեշտալի աշխատանքով։ Նշանակուած էին, մասնաւոր գոյնով, պետին տիրապետութեան ենթակայ հողամասերն ու լեռները, որոնք սկիզբը եօթը հատ էին եւ հետզհետէ աւելնալով եղած էին երեսուն հատ։ Տարբեր գոյնով մը, ինչպէս նետերով, նշանակուած էին, դէպի հարաւ եւ արեւելք, յաջորդ յարձակողականներով գրաւուելիք երկրամասերը։ Հատեալ գիծերով սահմանը որոշուած էր՝ ապագայ հայրենիքին, որուն հարաւը տաք ջուրերն էին միջնաշխարհեան կապոյտ ծովուն։ Քար-

տէսին կեդրոնական լեռնաշխարհէն յետոյ կը վերջանար շինծուն եւ կը սկսէր իրականը, ուր կարելի էր կարդալ անունները՝ գոյութիւն ունեցող քաղաքներու, գիւղերու, լեռներու եւ գետերու:

Հայկազ փիբը ունէր ու գնած էր սկաւառակները իր նախարած երգերուն: Այդ նախընտրած եղանակները կը ստեղծէին լեռնաշխարհեան մթնոլորտ մը, նպաստելով իր երազանքին գործունէութեան: Սկաւառակներուն մէջ պատւոյ տեղը կը գրաւէին իփութ իվանովի «Սիւիթ Գոգագիէն»ը, ձուկէլինկթոնի «Կարաւան»ը եւ Գորսիքացի երդիչի մը «Վերադարձուցէք իմ Լեռներս» անուն երգը: Իվանովի «Գոգագիէն»ը, որուն մէջ զուտ հայկական եղանակ մըն է «Զէյթունցիներ» քայլերգը, Հայկազ կ'ունկնդրէր ինանդավառութեամբ: Որոշած էր այդ եղանակով, օր մը, իր յաղթական մուտքը դործել՝ անկախ, հայրենիքին մայրաքաղաքէն ներս, անցնելով կամարներու տակէն, տեղատարափ դափնիներու, ծաղիկներու եւ բազմահազար այրերու, կոյսերու, մանուկներու կանչերուն մէջէն: Ճուկէլինկթոնի «Կարաւան»ը կ'ունկնդրէր, նստած լերան մը վրայ: Դիւթական ճամբէ մը կը քայէին փիխսոփայ ուղևերը, որոնալով իմաստութիւններ: Լոյսի ովկէան ու զանդակներ: Համեմներ ու ոսկի: Գեղուէիներ ու գոհարներ: Փարելի գետ: Երգը ոլորապտոյտ՝ նման ճանապարհին: Արծիւը կ'ունկնդրէր ու վարը աշխարհն էր, որուն ուղիներէն կ'անցնէր «Կարաւան»ը, յարութիւն առած հէքեաթի մը պէս: Մասնաւորապէս կը սիրէր «Վերադարձուցէք իմ Լեռներս» երգը: Կ'ունկնդրէր արցունքը աջերուն ու գլանիկը շրթունքին, երկված լրութիւնով, եւ անհուն հաղորդութեան, թեւածումի, զգայնութեան մէջ:

«Լեռնե՛ր, լեռնե՛ր հայրենի»...

Իր օրօրոցը այնքան մօտ էր եղած այդ լեռներուն: Կ'ուրուագըծէին լեռները, մշուշներու մէջ, հետզհետէ փոխուելով գունավառ տաճարներու, որբազան բուրգերու, երկնակարկառ հայրենիքի: Եւ ահա հրաշանկարը ու ամբողջ Հայաստան աշխարհը, երկինք ճախրած ալեկոծ դրախտ: Ու լեռնէ լեռ, կատարէ կատար, կողէ կող ձայներ, ցաւագին ու երկարատեւ: Խօսակցութեան ալիքներ, ողիներու ասուլիս, ծփանք նահատակներու եւ երկաթէ զնացք հերոսներու: Ահա՝ մայրեր, մշակներ, մանուկներ, իւրաքանչիւրին կանչը երգ, շարժումն ու աշխատութիւնը քերթուած: Հայ ժողովուրդը լեռներուն վրայ, վերելքի մէջ: Արեւուն ծովերը ու յետոյ յուղումի փոթորիկը:

Ահա վեհափառը, արքայից արքան կամ եպիսկոպոսապետը Ամենայն Հայոց՝ այսինքն Այրարատը, զգեցած գոհարակերտ պատմուման: Արեգակն է ընծայեր այդ երփնալոյս վերարկուն՝ մեր թագաւոր լերան: Ի՞նչ պատկառելի եւ ահաւոր գեղեցկութիւն: Ի՞նչ ան-

նման մեծութիւն։ Կաթողիկոս լեռը պատարագի մէջ։ Աստուծոյ հետ ասուլիսի մէջ։ Ու յակինթով, յասպիսով, կարկեհանով, զմբուխտով եւ տպաղիոնով առլցուն ջրվէժներ։ Ու մշուչ։ Ահա աւելի բարձրացաւ ազատ ու ազնիւ Մասիսը, դէպի գոզը երկնի։ Ահա՛ Արագածը, նման բազմադմբէթ մայր տաճարի, լեռ հրեշտակապետաց, զուարթունները լիւղ կուգան իր լճակներուն մէջ։ Դրախտալեռ, զգեցած զմրուխտէ պատմուման։ Ահա՛ Սիփանը, փոխարքան, քաջաց բոյն, լճածին տիտան։ Եւ ահա՛ անհատնում շարքը միւս լեռներուն, — Հայկի, Արայի, Սուկաւէտ, Բարթողեան, Պարխարեան, իննակեան, Ծաղկանց, Թանղուրէկի, Գրգուռ, Նեմրութ, Վարադ, ու Տաւրոսներ։ Գորսիքացի երդիչին սկաւառակը կը կրկնուէր՝ քանի մը անզամ։ Սենեակը կը լեցուէր լեռներով։ Կը ծիսէր Հայկազ, կազմելով լեռնային ամպեր։

Երբ պահը կը ցնդէր, մեծ հառաչանքով մը, Հայկազ մերթ կը քննադատէր ինքզինքը։

— Ընկղմած եմ սամբրիմանթալիքի մէջ։ Պէտք է պրկել ջիղերը կամ կարել։ Պէտք է փակել երազանքին անհատնում հատորները։ Բայց, այն ժամանակ՝ ի՞նչ կը մնայ ինծի։ Տափակ, չոր, հասարակ, դժբախտ, անիծեալ կեանք մը զոր հարկ է քաշքել, առտուընէ մինչեւ իրիկուն գրասենեակին մէջ կամ սրճարաններուն ու Փարիզի մայթերուն վրայ։ Բոլորն ալ օտարը։ Մինչեռ, չնորհիւ երազանքիս, իմ մթնոլորտիս, իմ հողերուս մէջ եմ, ահա՛ իմ միակ երջանկութիւնս։ (Մտամոլք վայկեանէ մը վերց)։ Եւ սակայն թորլերու դործ է երազանքը։ Հերոսները չեն երազեր ու քաջերը չեն երեւակայեր։

Ու Հայկազ մագոզի մը նման կուգար ու կ'երթար ինքնապաշտպանութենէ ինքնաքննադատութիւն։

— Եւ սակայն չոր մարդուն մէջ իսկ մերթ կը բարախէ բանաստեղծութիւնը։ Եւ յետոյ՝ ամէն բան նախ երազ է ու վերջը իրականութիւն, թէեւ ըսողներ ալ կան որ իրականութենէն կը ծնի հէքեաթն անգամ։ Երազին համար մթնոլորտ պէտք է ու գործին համար հող։ Շարժումն է որ կը ստեղծէ հողը եւ մթնոլորաց։ Կրնայ նոյնպէս ըսուկի որ հողն ու մթնոլորտն են որ կը ստեղծեն շարժումը։ Ոչինչ կայ բացարձակ։ Մէկ բան սակայն բացարձակ է, ինծի համար։ աէր եմ բացառիկ կարողութիւններու եւ դժբախտ եմ։ Հրաշալի հունտ մը որ կը թեւածէ օտար օդի մէջ, դատապարտուած է իյնալու քարի վրայ։ Պէտք է հիմնել կազմակերպութիւն մը։ Գտնել իմ մանրանը-կարներս ու թեւարկել։ Հրամայել եւ սորվեցնել մեծ առաքինութիւնը, — հնազանդիլ։ Ի՞նչ կենսական յատկութիւն Հայերուն համար։ Հրամայել եւ հնազանդեցնել։ Պատրաստել հայ արծուիկներ, ու հայ Արծիւը ե՞ս։ Հրաշափոխել հոգիները։ Դնել ամէնուն մէջ լեռ մը։ Հլլալ բարձունքի վրայ։

Հայկաղ, հետզետէ, կը մտնէր խոհերու մէջ.

— Գերագոյն պետ մը: Քաղաքակրթութիւնը ոկտած է միշտ պետով մը: Ներդաշնակութիւնը կը ստեղծուի ղեկավարով մը, նոյնիսկ վորձ նուազախումբի մը համար: Այս՝ գերագոյն պետ մը որ իտէալ եւ օրէնք բերէ, օրէնք, — նպատակ: Մեր արտասահմանեան բազմութիւնները, մեծ մասով, զուրկ են նպատակէ, որով թերի, անկատար, խլեակ: Այդ բազմութիւնները պէտք քէ գիտակցութիւնը ունենան իրենց անկատարութեան: Ամէն ոք պէտք է փրկէ իր հոգին, իր աղգային հոգին, կառչելով ընդհանրական սկզբունքի մը: Պէտք է անհատը ազգայնացնել եւ ազգին անհատականութիւն տալ: Այսօր, ժողովրդավար ճանչցուած պետութիւններն անդամ կ'ուզեն երեւան բերել ազգայնականութիւն մը ու ազգային հաւաքական տիպարը: Կենսական է, մանաւանդ մեղի համար, միաւորութիւնը զանազանութեան մէջ, ինչպէս զանազանութիւնը միաւորութեան մէջ:

X

Հայկաղ Թուրեան ուզած էր՝ Հայաստան գտնուող ընկերոջմէ մը, հայրենիքին կարդ մը բանջարեղէններուն հունտերը: Եւ ստացած էր մեծ ուրախութեամբ, նուրիրական դանձ մը ընդունողի նման: Համբուրած էր այդ հունտերը, բարեկամներու ցոյց տուած, ատեն մը իր սենեակը պահած, արծաթազօծ ափսէի մէջ, ու վերջապէս ցանած՝ իր եղբօրը պարտէզին մէջ: Ժամանակը պէտք եղածէն աւելի անցած էր, իսկ հունտերը չէին արձակած ոչ մէկ ծիլ: Քանի հեղ Հայկաղ գացած էր եղբօրը պարտէզը, ինամած սրբացած հողը եւ սպասած արդիւնքի: Կիրակի մը կրկին ծուած էր հունտերուն վրայ: Ո՛չ մէկ կանանչ՝ հողէն դուրս: Մնաց տխուր, մտախոհ ու գլխիկոր, մրմնջելով. — ինչո՞ւ, ինչո՞ւ...

Եւ կարծես հունտերը խօսեցան ու ըսին.

— Ի՞նչ տեսակ պետ ես դուն, արգահատելի ծաղրանկար: Եթէ պետ ես դուն՝ հրամայէ՛ որ հողը զուգուի մեղի հետ: Խեղճ արմենորդի, այդ անկարելի է: Այս հողը քար է ու աւազ, մեղի համար: Այս ջուրը դառն է ու այս արեւը հիւծախտաւոր: Մենք չենք կրնար բարձրանալ առանց մեր սրբազն հողին: Ա՛հ, մեր հողը, ան լուսեղէն էր, արե՛ւ կար անոր ընդերքներուն մէջ, այստեղ մենք՝ կ'եփէինք, դուրս կը նետուէինք եւ երկրին մակերեսը դրախտ կը չենինք: Անդունդ է այս հողը: Մինչդեռ մեր հողը բարձունք էր: Մեր աշխարհը երկրէն աւելի՝ երկնքի մօտ էր: Մեզ գերեզման ես նետեր եւ ծիլ ու ծաղիկ կը սպասես: Սահմանազծէ՛ տիմարութիւնդ: Ինչո՞ւ տարագրել տուիր մեղ: Եթէ դուն չէիր կրնար ներգաղթել՝ գոնէ մեղ պանդուխտ չընէիր: Իրական հունձք մը ձեռք բերելը չի նմանիր՝ երազանքի մէջ եղեմներ կառուցանելու: Ատիկա հեշտին ու ամուլ աշխատանք է: Գիտենք որ մոլութեան մը տէր ես: Ըրածդ ագ-

դային օնանականութիւն է : Հրաժարէ՛ հունտեր ցանելէ այս շքեղ գերեզմանատան վրայ, ի՞նչ հունտեր ալ ըլլան անոնք, մեղի պէս կամ գաղափարական : Ցանուածը ցանուած է : Օտարութեան մէջ նոր բան ցանել անկարելի է : Եթէ կան կազմակերպութիւններ որոնք գեռ կը չնչեն արտասահմանի մէջ, պատճառն ա'յն է որ իրենց արմատները, ժամանակին, հայրենի հողերուն մէջ արձակած էին : Ոչ մէկ նոր ձեռնարկ հիմ չի բռներ այսուհետեւ : Միջակ մարդիկն են որ զանազան նոր ձեռնարկներ կ'ընեն, տափակ արդիւնքով : Մի՛ յուսահատիր սակայն : Մօտեցի՛ր հայրենի հողերուն : Եթէ չես կրնար ներս մտնել, ներս քաշէ : Մօտեցիր, սակայն, միշտ մօտեցիր, ո'չ սակայն պետ ըլլալու համար, այլ մշակ ու պարախզպան : Ա՛յ մարդ, փոխանակ հունտ բերել տալու՝ ափ մը հող բերել տայիր : Վրան նայէիր ու մէջդ աղնիս բան մը ցանէիր : Հոգիդ գտնէիր : Ցրուէ՛ մշուշը : Ինչ որ ես՝ ա'յն եղիր, ա'յն երեւցիր : Բանաստեղծներն անդամ չափով կ'երազեն : Պարտիզպան եղիր ու, հոգ չէ, դդում ցանէ, բայց հերեւ գիշանաս :

Հայկաղ պատուց հողերը, դուքս հանեց հունտերը իրենց դամբարաններէն եւ կերաւ զանոնք ըսելով .

— Այդ ճշմարտութիւնները միշտ պոռացէք մէջս . . .

×

Թուրեան օր մը, երբ կը թղթատէր իր մտածումներու տեսրը՝ աչքին զարկին, քանի մը ամիսներ առաջ գրած իր խորհրդածութիւնները, որոնց դիմացը եղբայրը պատասխանած էր : Իր եղրօր գրութիւնը նորութիւն էր իրեն համար : Ահաւասիկ նախ ի՛ր գործը :

— Ամէն ազգ պէտք ունի մարդու մը : Գերմարդու մը : Մեր ազգը աւելի քան : Դիւցաղն, հանճար եւ մարդարէ մը որ կանգնի լերան մը գագաթը եւ հաղորդուի աստուածներուն հետ : Որ շանթաղը պատգամներ : Դիւտապաստ կործանէ ներքին ու արտաքին թշնամիները : Մարդ՝ որ հրաշագործէ հողիներու մէջ : Որ վեր առնէ իր հայրենիքը իր ափերուն վրայ եւ բազմութիւն մը քաշէ իրեն : Մարդ մը որ իջնէ փոթորիկներէն, ելլէ հուրերէն ու ընծայէ իր ցեղին դրօշ մը, անոր մէջ ծրարած գաղափար մը :

Ահաւասիկ իր եղրօր գրածը . . .

— Մարդը ծառ մըն է եւ ծառը կարօտ է հողի : Առանց հողի այդ գերմարդը չի կրնար ծնիլ : Թերեւս դուն մարդանայիր հողիդ վըրայ, սակայն օդի մէջ ես ու եղած ես բանաստեղծական փրփուր : Առայժմ մարդ մը ուզելէ աւելի, ջանանք պահել մեր մարդիկը : Աշխատինք պահել գաղափարը եւ մանաւանդ ճգնինք նոր սերունդին մէջ պահպանել հայ հողիին ոճը : Երբոր հողը ունենանք, — որուն կարելիութեան կը հաւատամ իբրեւ պարկեշտ Հայ — կ'ունենանք մարդն ալ կամ մարդիկն ալ : Մոռնալու չէ որ բոլոր մարդ ունեցող

աղջերը՝ կը գտնուին իրենց սեփական դրախտին մէջ։ Մարդուս ոտքը պէտք է ըլլայ իր հողին վրայ։ Հիմա մենք, դժբախտաբար, դուրս ենք նետուած կեանքի շրջագիծն։ Նաին ներս մտնենք, բաքախենք կեանքի ընդհանուր կշռոյթին մէջ ու վերջը կանչենք մարդը որ արդէն պիտի գայ, առանց մեր հրաւերին, լսելով ժողովուրդին հոգեկան կանչը եւ հողին աղաղակը։

Քանի մը տող վարը գրած էր եղբայրը։

— Աշխատութիւնը չերազեր, այլ կ'իրականացնէ։ Անգործութիւնն է որ կ'երազէ։ Հայրենիքն դուրս գտնուողը գրեթէ անգործ մընէ։ Հայրենիքն է մեծ աշխատանոցը։ Մտի՛ր աշխատանոց։

Հայկազ ինկաւ տետրին վրայ։ Տեսնողը պիտի կարծէր որ կը քնանայ։ Բաւական պտեն մնաց այդ վիճակին մէջ։ Ոտքի ելաւ երբ մօտակայ եկեղեցիին զանգակը կը հնչէր։

— Տա՞նկ, տա՞նկ տա՞նկ . . .

Մեռել կար։

### ՆԵԱՆ ԳԼԾԻԿԹԱՇԼԵԱՆ

×

Գնա՛, իմ խեղն գիրք, գնա մարդամեց։

Գլուխդ քաջ գցի՛ր, մի՛ նեղանաք հեչ։

Ականջդ փակի՛ր, սիրտդ լին բռնիր,

Խնչ ասեն, խօսին, տա՛ր ու համբերիր։

Ճամփարքի գլխին շատ փորձանեֆ կգայ։

Ամարեւ, մին, կարկուտ, հազիր համեշա։

Դուման ու կայծակ, շոփ, քուփ ու կրակ

Ամէն տեղ կըլին, ամէն ժամանակ։

Էապէն բամիցը ով շուտ վախեմայ,

Ու ճամփի կիսիցն վեր կեթայ, յեւ գայ,

Ոչիմչ չի շահվի, դարսակ կմնայ։

Փորձանեֆից մարդը՝ լաւ չի՝ նեղանայ։

Աշխարքի բերանն զվալի բերան։

Առակ է ասած՝ ո՞ւմ ասեն ո՞ւ բան։

Հայրաք մէկ-օր էլ արեւ դուրս կգայ,

Էն վախու կ'իմանամ, բ-է ոգածդ ի՞նչ ա։